

ՓՈՒՍԱՆ ԽՍՐԵԱԳՐԱԿԱՆԻ

ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԻՒՆ ՀԱՅՑ. ԵԿԵՂԵՑԻՈՑ

Բ.

ԼՈՒՐ ՕՐԵՐՈՒ ԺԱՄԵՐԳՈՒԹԻՒՆ

Մէկէ շատ աւելի են անշուշտ օգտագործելի թելադրութիւնները, զրոս կը պարունակէ եկեղեցական Բարեկարգութեան Զեկուցումը: Բայց այդպիսիներէն չէ ապահովաբար այն՝ որ կը վերաբերի լուր օրերու ժամասացութեան խնդրոյն:

Այս մասին կ'ըսուի հոն, ծիսական-արարողական խնդիրներէն առաջինն՝ ժամակարգութեան զուտին մէջ, իբրև կողկասահայ հոգևորականներու Համագումարին կողմէ որոշուած առաջարկ. «Եկեղեցւորներով միօրինակութեան և Առաքելական եկեղեցու պարզութեան սկզբունքներով՝ վերացնել լուր օրերու ժամասացութիւնները, ինչպէս եղել է Քրիստոնէական եկեղեցու մէջ մինչև Երրորդ դարու վերջերս»:

Մեզի կը թուի թէ այս պարբերութեան վերջին մասը, որ հոգ զրուած է իբրև առաջարկին փաստը կամ հիմը, բոլորովին ուղիղ չէ: Երկրորդ դարու սկիզբէն, այսինքն Տրայիանոսի աստնէն, ըստ սմանց՝ ներոնի ժամանակէն նոյնիսկ, այսինքն Առաջին դարու երկրորդ կէտէն սկսեալ մինչև Գ. դարու վերջերը, հայածանցի սաստկութեան տարիներուն մասնաւորապէս և Հռովմէական կայսրութեան սահմաններէն ներս յատկապէս, քրիստոնեաները լուր օրերուն չկրցան հրապարակային կամ հաւաքական պաշտամունք կատարել և բաւականացան Ծառթէն կիրակի լուսցող զիշերի աղօթաժողովներով, ոչ թէ քառաքելական եկեղեցու պարզութեան սկզբունքով, այլ միմիայն իբրև հետեանք սարսափին հարկադրած զրուշութեան:

Բուն առաքելական օրերուն, այսինքն երբ դեռ կենդանի էին Յիսուսի աշակերտները, առօրին պաշտամունքը չէր կրնար դոյութիւն ունեցած չլլալ: Առաքելները, երկիւղած Հրեաներ ամէնքն ալ, որոնք առաջին հաւատացեալներուն հետ ամէն ուր մասնակիցեր էին Երուսաղէմի մէջ տաճարի պաշտամունքին (Գործք, Բ. 46, Ե. 42), և Երուսաղէմէ դուրս ալ, ինչպէս Պողոս, հետամուտ եղած էին յաճախակի և նոյնիսկ հանապազօր պաշտամունքի (Գործք, ԺԸ. 7, ԺԹ. 9), անկարելի էր որ չկազմէին Քրիստոնէական նոր պաշտամունք մը, աղօթքի մասերով և ժամերով նման հրէականին, որուն ընտելացած էին հոգեպէս:

Յայտնի է Թալմուտով և Յովսէպոսի տեղեկութիւններով թէ, մեր Առաջին դարուն և Քրիստոսի օրով, Հրէից պաշտամունքը ընդհանուր առմամբ կը բաղկանար Սաղմուտ, ընթերցումով, օրհնութիւնք, զօհէ և քահանային աղօթքէն: Ծառթուան մէն մի օրը ունէր իրեն սեպհական սաղմուտ մը, ընթերցումներուն մէջ ամենէն սրտազրուան էր Երկրորդ Օրինաց Զ. 4ը, «Լուր, Խորայէլ, Տէր Աստուած մեր՝ Տէր մի է...», իբր իրենց հաւատոյ հանդանակը, բայց անոնք կ'առնուէին նաև Օրէնքէն, որ Հնդամատեանն էր, և Մարգարէններէն:

202, 99

Կը յաջորդէր մեկնաբանութիւն մը. տեսակ մը քարոզ: Կը կարդացուէին օրնուութիւններ, մասնաւորաբար Մովսէսինը (Ելից ԺԵ.), ապա աղօթք: Ամէնօրեայ էր պաշտամունքը, և կը կատարուէր առաւօտուն, միջօրէին և երեկոյին. ընդհանրապէս այս վերջին պահուն էր նաև որ տեղի կ'ունենար զոհը, երբ ժողովուրդը կ'երգէր ձիւ. Սաղմոսը. «Ուղիղ եղիցին աղօթք իմ, որպէս խունկ առաջի քո, Տէր, համբարձումս ձեռաց իմոց՝ պատարագ երեկոյի»:

Արդ, զրեթէ այս կազմին վրայ էր որ ձևուեցաւ քրիստոնէական առաջին պաշտամունքն ալ: Զանք եղաւ Աւետարանական իմացումներու և քրիստոնէական բարեբրու պատշաճեցնել պաշտամունքային այն կերպերը, զորս ա՛յնքան սրտեռանդն բարեպաշտութեամբ կատարեր էին մինչև այն ատեն տաճարին և ժողովրդանոցներուն մէջ: — Կը տեսնենք Գործք Առաքելոցի Ի. 7 և Ա. Կորնթ. ԺԴ. 26, 28, 35, 40 համարներուն մէջ, որ կանուխ սկսած է արդէն հրապարակային պաշտամունքը. «Եւ մինչդեռ ժողովեալ էաք բեկանել զհացն». «Յորժամ ի մի վայր ժողովիցիք, իւրաքանչիւր ոք ի ձէնջ եթէ սաղմոս ունիցի, եթէ վարդապետութիւն ունիցի . . . ամենայն ինչ ի շինած լինիցի»: — Կը տեսնենք նաև, ինչ որ շատ որոշ կ'երևի Եփես. Ե. 19, Կորոս. Գ. 16, Ա. Տիմ. Դ. 13 և այլ հատուածներու մէջ, թէ քրիստոնէական այդ պաշտամունքին տարրերն են. «Սաղմոսք», «Օրհնութիւնք», «Երգք հոգևորք», «Ընթերցուած», «Մխիթարութիւն», «Վարդապետութիւն»: Կարգ մը եկեղեցական հին հայերու (Իզնատիոս, Ամբրոսիոս) վկայութիւններէն ևս կը հասկցուի թէ պաշտամունքի այդ տարրերուն վրայ յաճախ կ'աւելցուէին նաև ընդհանուր կարիքներու վերաբերեալ հայցուածներ. սովորութիւն՝ որսն կ'ակնարկուի թերևս Ա. Տիմ. Բ. 2 համարին մէջ, ուր կ'ըսուի. «Աղաչեմ նախ քան զամենայն առնել աղօթս, խնդրուածս, պաղատանս, զօրհնութիւնս վասն ամենայն մարդկան, մանաւանդ վասն Թագաւորաց և ամենայն իշխանաց, զի խաղաղութեամբ և հա՛ւրտութեամբ վարեացւք զկեանս մեր և ամենայն աստուածապաշտութեամբ», ինչ որ կը ցուցնէ թէ քրիստոնէական ժամակարգութիւնը Ա. դարու երկրորդ կիսուն սկիզբն իսկ, 65ին, որ թուականն է Ա. Տիմ. Թուղթին զրուսեան, հասած էր արդէն զգալի զարգացման կէտի մը:

Գալով այդ շրջանին մէջ քրիստոնէական նորակազմ պաշտամունքին ամենօրեայ լինելուն, ատիկա ոչ միայն կը մակաբերուի ի յառաջագունէ, այսինքն խորհելով թէ հրէականէն պէտք է առնուած ըլլան ոչ միայն տարրերը, այլ նաև հանապազորդութեան պայմանը, և այս՝ այնպիսի կազմակերպութեան մը մէջ, որուն մեծազոյն վաստակաւորներէն մին կը պատուիրէր «Աղօթից ստէպ կացէք», այլ նաև կը հաստատուի Գործք Առաքելոցի Բ. 43էն, ուր կ'ըսուի նորադարձ հաւատացեալներուն համար. «էին համապազորդեալք վարդապետութեան առաքելոցն և հազորդութեան և բեկանելոյ հացին և աղօթիցն», և յաջորդ՝ 46րդ համարէն, ուր կ'ըսուի. «էանապազոր կանխեալ միաբանութեամբ ի տաճարն և առտին բեկանէին զհացն, և առնուին կերակուր ուրախութեամբ և միամըտութեամբ սրտի, օրհնէին զԱստուած, և ունէին շնորհս առ ամենայն ժողովուրդն». ինչ որ ըսել է թէ՛ ամէն օր՝ Հրէութեանէն բաժնուելէն առաջ ալ և յետոյ, հասարակաց պաշտամունք կը կատարէին քրիստոնէաբար, կ'աղօթէին,

կը հարգողներին և սիրոյ ճաշը կ'ուտէին: Նոյն բանն է որ կը հասկցուի դարձեալ Գործքի ժԺ. 9էն, ուր կը պատմուի թէ երբ Պօլոս Եփեսոսի ժողովրդանոցին մէջ երեք ամիս շարունակ կը քարոզէր և Հրեաները ի վերջոյ սկսան խօսքմանքի նրութիւն հանել իր խօսքերէն, իրեն աշակերտածները բաժնեց աւանգմէ, և ճիւղաձայնաբար խօսէր ի դիւանին Տիւրանեայ ուրումն, և այս եղև երկամս մի: :

Կատարելապէս իրաւացի պիտի ըլլար ընդունել նոյնպէս թէ հրէականին համեմատ պէտք է կազմուած ըլլայ աղօթաժամերու գրուածքներն ալ, առաւօտի, միջօրէի և երեկոյի բաժանումներով: Բացորոշ է այս մասին Եփեսոսացիներուն առաքելոցքի ակնարկութիւնը: Թէև ներկայ քննադատութիւնը Գ. դարու վերջերուն կը դնէ այս գրքին խնդրութեան այժմեան ձևը, բայց կարելի չէ անարժէք նկատել անոր այդ վկայութիւնը՝ իրև արձագանգը գէթ հին աւանդութեան մը, երբ յիշենք մասաւանդ թէ այդ մտքը ակնարկութիւններ կան Առաքելոց աշակերտ կղեմէս Հռովմայեցիէ 96ին գրուած Առ Կորնթացիս Թուղթիւն մէջ, ուր յատկօրէն կը զատորոշուի Ս. Պատարագի ժամը՝ միւս աղօթքներու պահերէն, ինչպէս նաև Կրտսերն Պլինիոսի առ Տրայիանոս կայսր ծանօթ նամակին մէջ, որ գրուած պէտք է ըլլայ 104-112 թուին, և որուն մէջ կը յիշուի արդարև թէ քրիստոնեաները առաւօտեան լուսարացին անգամ մը պաշտամունք կատարել է մեկնելէ վերջ՝ յետոյ նորէն կը հաւաքուին, և այլն:

Իսկ եթէ ուզուի ընդունել, ինչպէս կը միտին խորհիլ շատեր, թէ Կղեմէս Հռովմայեցիի և Պլինիոսի յիշատակութիւնները Կիրակի օրուան համար են մասնաւորապէս, և թէ, ինչպէս Ա. դարու վերջեր կամ Բ.ին սկիզբը գրուած Տիտալիի մէջ բացայայտուին նշանակուած է թէ՛ Առաքելոց ժամանակէն ետքը Կիրակի օրերը միայն հասարակաց պաշտամունք կը կատարուէր, պիտի սխալած չըլլանք երբեք խորհելով թէ այդ սեպտուար խոհականութենէ թիւադրուած կարգադրութիւն մըն էր, Ներոնի հալածանքի ատեն, թերևս նոյնիսկ Առաքելներուն կամ անոնց յաջորդներուն հրամանաւ կատարուած, և ոչ թէ Եփեսոսացիներուն կամ առաքելական պարզութեան սկզբունքներով տնօրինուած: Ասոր ապացոյցն է նախ այն՝ որ Առաքելոց ատեն գոյութիւն ունէր, ինչպէս տեսանք, ամէնօրեայ ժամասացութիւնը, երկրորդ՝ այն՝ որ հալածանքի դարերը անցնելէն անմիջապէս յետոյ, այսինքն չորրորդ դարէն իսկ վերսկսուանիկ վայելուած ազատութեան հետևանքով, և երրորդ՝ վերջապէս այն՝ որ Տիտալիի մէջ գրուած պատկերը թէ քրիստոնեան օրը երեք անգամ պէտք է Հայր մեր ըսէ, թէև առանձնական աղօթքի ակնարկութիւն է անշուշտ, բայց աներկհատօրէն վերջամասնացութիւնն է Առաքելոց ժամանակին ամէն օր երեք անգամ կատարուած պաշտամունքին: :

Գ. դարու կէսէն առաջ, արդէն Եկեղեցւոյ մէջ վերսկսած էր առօրեայ ժամասացութիւնը: Նախ Արևելքի մէջ և ոչ շատ յետոյ նաև Արևմուտքի մէջ. գետնադամբաններու մուծէն հազիւ դուրս եկած՝ քրիստոնէական պաշտամունքը, ճիշդով և ճշմարտութեամբ՝ կատարուած աղօթքը, ընդլայնուած ձևակերտումներով ուճաճաւ և բարգաւաճեցաւ միշտ այն կանոնական ժամերու յատակազօրին վրայ սակայն, զորս Առաքելները իրենք ինքնին կազմած և

մշակած էին հրէական պաշտամունքին նկատառութեամբ: Այդ զարգացումը իր ոյժը կը ստանար երկու կարևոր ազդակներէ, որոնցմէ մին էր վանականութիւնը, որ զարմանալի արագութեամբ աճեցաւ ընդհանուր եկեղեցւոյ մէջ, աչօթքի կեանքը կարգաւորեալ դրութեան մը վերածելով, իսկ միւսը՝ դուանաբանական դիտութեանց մշակումը, որուն շնորհիւ քրիստոնէական խորհուրդներու ներգործութիւնը թափանցեց բարնպաշտութեան մէջ, եկեղեցական տարիին շրջանին մէջ հետզհետէ ընդունուած տէրունի և սրբոց տօներու հաստատումով:

Ուխտաւորուհի Սրբուհի Էթէրինայի ի Սուրբ Տեղիս ուղեգրութեան մէջ կը տեսնենք որ, Երուսաղէմի մէջ և շրջակայքը, 385ին արդէն գոյութիւն ունի գլիեհային (matines nocturnes) պաշտամունքը, որուն կը մասնակցին վանականները և բարեպաշտ աշխարհականները. իսկ ժողովուրդը, քահանաները և սարկաւազները թէև որոշ օրեր միայն կու գան այս պաշտամունքին, բայց ամէն օր ներկայ կը գտնուին աուստեան (loudes) և երեկոյի (vêpres) ժամերգութեանց: Նոյն զիրքին մէջ, այս երկու ժամերէն գատ, դեռ կը յիշուին Երոսղ ժամը (Tierce), Վեցերոզ ժամը (Sexte), ուր աղօթք կ'ըլլար, ինչպէս այժմ, միջօրէի դեին դէմ պատսպարուելու համար, Իններոզ ժամը (None), որմէ վերջ կը մատուցուէր Ս. Պատարագը: Գիշ յետոյ միայն, այսինքն ամէն պարագայի մէջ Ս. դարու սկիզբէն առաջ է որ կը սկսին նաև Լուսածագը (Prime) կամ Արեւագալը, որ կը կարգացուէր Աստուած, Աստուած իմ, ես առ քեզ առաւօտ առնեմ . . . Սաղմօսը, ինչպէս այժմ, Խաղաղականը (office à l'entrée de la nuit) և Հանգրուսեանը (Complies):

Դրինք հոս այս քանի մը մանրամասնութիւնները, հասկցնելու համար առաջին երեք դարերու ընթացքին՝ ճառագեղական պարզութեան սկզբունքով՝ ամէնօրեայ ժամերգութիւն եղած չլինելու կարծիքը ճիշդ չէ ըստ էութեան, և յետոյ Երուսաղէմի ութը կամ նոյնիսկ ինը աղօթածամբը, զոր ունի մեր Եկեղեցւոյ ժամագիրքը, իբրև երեք՝ իրենց սկզբնական ծագումին մէջ, և իբրև եօթը կամ ինը՝ իրենց զարգացեալ ձևին մէջ, հին եւ շատ և կը հանեն զուգ մինչև չորրորդ դարու երկրորդ կէտը. հետևաբար կը պատկանին այն ժամանակին, երբ դեռ գոյութիւն ունէր Ընդհանրական եկեղեցին, և ըստ այդմ, այն նշաններէն են, որոնցմով կը հաստատուի մեր Ս. Եկեղեցւոյ ընդհանրականութեան նկարագիրը:

Ու յիշեցնել պարտինք հոս, թէ բոլոր միւս հին և առաքելական եկեղեցիները, Յոյն ու Լատին մասնաւորաբար, ցարդ ունին առօրեայ ժամատուցութիւնը նոյն այդ թիւով և անուամբ աղօթածամբերով, թէև բովանդակութեան տեսակէտով ինչ ինչ եղանակաւորուի ենթարկուած, ժամանակին հետ:

Արդ, պատշաճ է և արդար որ, ինչպէս Գովկասահայ հոգևորականութեան Համագումարը կը թուի թելադրել, զեղուի լուր օրերու ժամատուցութիւնը, և եկեղեցին, Աստուծոյ տունը, ճտուն աղօթից», շարժուան հինգ օրերուն վերածուի լուսութեան և ամայութեան վայրի մը, որուն առջեւ մարդիկ առաւօտ և երեկոյ անցնին ինչպէս շէնքի մը՝ որուն փակ դրան ետև ոստայն են կապած սարդերը:

Հարցումին, ինչպէս Զեկուցումին մէջ նշանակուած բոլոր հարցերուն, պէտք է պատասխանել լոկ շայտի կամ ժողովի արտասանութեամբ կամ ձեռամբարձ հաւանութեան կամ մերժումի շարժումով: Վեհ. Ս. Հայրապետը հանրաքուէի չէ որ կ'ենթարկէ խնդիրները, այլ քննութեան և կարծիքի:

Պէտք է մէն մի հարցը քննել կրօնական և եկեղեցադիտական և անցեալի ու ներկայի տեսակէաներով, և յետոյ բանաձևել և յայտնել կարծիք մը:

Արդ, հարցը առաջին երեք կէտերուն վրայ փոքր ի շատէ նկատի առնելէ վերջ, իրաւունք կը զգանք մեզի խորհելու թէ անշուշտ ո՛չ բանաւոր է և ո՛չ գործնական և ո՛չ նոյնիսկ կարելի որ լուր օրերու ժամերգութիւնները այսօր կատարուին անթերի ամբողջութեամբ և այնպէս՝ ինչպէս կը կատարուէին անոնք ի հնումն վանքերու և անապատներու մէջ, ուր եկեղեցականներու և ժամասաց պաշտօնէիցի թիւը և միջավայրին յարմարութիւնները ամէն բաւականութիւն կ'ընծայէին առ այդ: Կարելի է նոյնիսկ մտածել թէ այդ դարերուն իսկ արդէն համառօտութեան տեսակէտով տարբերութիւն մը պէտք է եղած լինի վանական և ժողովրդային եկեղեցիներու ժամասացութեանց միջև. ու թերևս ատոր համար էր որ երբ Շնորհալի ուզեց բարենորոգել պաշտամունքը, Թեղեանաց և Մաքենեաց վանքերու իրաւ ժամասցելացը բերել տուաւ: Դիտելի է նոյնպէս որ արդէն ժամանակին հետ, եկեղեցական իշխանութեան տնօրինութեամբ կամ մասնաւոր կարգադրութեամբ և ինքնաբերաբար, կարգ մը փոփոխութիւններ մուտ գտած են կամ զեղչումներ կատարուած են պաշտամունքի մասերուն մէջ. բայց լուր օրերու ժամասացութեան ջնջում ոչ մէկ պտեն մտածուած և իրագործուած է Հայ Բնաշխարհին և տարաշխարհիկ այն զաղութներուն մէջ, ուր Հայ եկեղեցի կայ և հայ հասարակութիւն. և եթէ ուրեք քուրեք չի կատարուիր ան այժմ իսկ Եւրոպա կամ այլուր, ատիկա հետևանք է տեղական հոգևոր իշխանութեան և պաշտօնէից գաղտնաբանի անփութութեան և ժողովոց և ժողովուրդի ցաւալի անտարբերութեան:

Հայ եկեղեցին բաց պէտք է լինի ամէն օր, կանոնական ազօթաժամերուն. ժողովուրդ լինի կամ ոչ, հոգևորական պաշտօնեան պէտք է կատարէ ժամասացութիւնը. եթէ ունի իրեն պաշտօնակիցներ կամ օգնականներ՝ կատարելով ամբողջ ըստ կարգի. հակառակ պարագային՝ կարգալով զէթ ազօթքները, և մնացեալը քաղելով լռելիայն: Հաւատացեալը, որ այդ պահերուն կը մտնէ եկեղեցի, պէտք է վառ գտնէ կանթեղը Ս. Սեղանին վրայ, պէտք է ընդունի ազօթքին, մտայնութիւն, ընթերցումներուն և օրհներգներուն ազգած հոգևոր սփոփանքը, կամ զէթ տեսնէ քահանան լռին, ազօթասոյց, բեմին կամ զրակալին առջև:

Ոչ մէկ հին և առաքելական եկեղեցի թոյլ կու տայ իրեն՝ լուռ պահել Աստուծոյ Տունը լուր օրերը:

Ամէնօրեայ ժամասացութիւնը, նոյնիսկ իր ամփոփ ձևին մէջ, անհրաժեշտութիւն մըն է եկեղեցւոյ և մեր կրօնական բարքերուն համար:

(«Սիոն», 1937 Դեկտեմբեր)

ԹՈՐԴՈՄ ՊԱՏՐԻԱՐԿ

(Շարունակելի՛ 3)